



Երևան, 11 Մարտ, 2019

## ՏԵՐՈՒԱԿԱՆ ԱՊՈՔ

(Միասնաբար արտասանուած)

Իմասպութիւն Հօր Յիսուս, կուր ինձ իմասպութիւն վբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փրկեա վիս. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: Ամէն:

## ՍԱՂՄՈՍ 125

ԱՍՏՈՒԱԾ ԿԸ ՊԱՇՏՎԱՆՔ ԻՐԵՆՆԵՐԸ

**S**իրոց ապաւինողը Սինն լեռան պէս  
անսասան է, եւ յաւէտ անշարժելի:  
Ինչպէս Երուսաղէմը շրջապատուած է լեռներով,  
այնպէս Տէրը պարիսպի պէս իր ժողովուրդը կը շրջապատէ  
այժմէն մինչեւ յաւիտեան:  
Սնիկա թոյլ պիտի չտայ որ ամբարիշտները շարունակ իշխեն  
արդարներուն վիճակուած երկրին վրայ,  
որպէսզի արդարները չփորձուին  
իրենք եւս անիրաւութիւն գործելու:  
Տէրը բարիք կ'ընէ բարիներուն  
եւ սրտով ուղիղներուն.  
իսկ անոնք որոնք անհաւատարմութեամբ կը մոլորին,  
Տէրը զանոնք պիտի արտախսէ  
անօրէնութիւն գործողներուն հետ միասին:  
Խաղաղութիւն Աստուծոյ ժողովուրդին:

## ՃԱՐԱԿԱՆ-ԱՊՈՔ

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

Ամենասուզր Երրորդութիւն, սուր աշխարհիս խաղաղութիւն:

Եւ Հիւանդաց բժշկութիւն, ննջեցելոց ալքայութիւն:

Արի Աստուծած Հարցն մերոց, որ ապաւեն ես նեղելոց:

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Յիսուս Փրկիչ մեզ ողորմեա:

**Պ**ահապան ամենայնի Քրիստոս,  
ազ քո հովանի լիցի ի վերայ իմ ի տուէ եւ ի գիշերի,  
ի նստիլ ի տան, ի զնալ ի նանապարհ,  
ի ննջել եւ ի յառնել, զի մի երբեք սասանեցայց.  
եւ ողորմեա՛ քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

**ՕՐՈՒՅՆ ՆԻՒԹԸ**  
**ՀԱՅՐԴԱՐԵՌԻԹԻԿՆՀ**  
**ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆԻՆ ՄԵՋ**

**Ո՞Վ Է ԵՒ Ի՞ՆՉ Է ՄԱՐԳԱՐԵՆ**

Ընդհանրապէս մարգարէ եւ մարգարէութիւն բառերը ժողովրդական լեզուին մէջ գուշակ կամ գուշակութիւն հասկացողութիւններուն հետ կը շփոքուին, ինչ որ բնդիանացած սխալ մըն է, ո՞րքան ալ որ մարգարէութեան մէջ մենք յաճախ ապագայի նախատեսութիւն կը գտնենք:

Եւ սակայն պէտք է միշտ զանազանութիւն դնել գուշակին ու մարգարէին միշեւ: Գուշակութիւնը, նաև կոչուած, ստութիւն է՝ կապուած կուռքերուն կամ բնութեան ոյժերուն: Ահա թէ ինչո՞ւ Աստուած կ'արգիլէ ոեւէ տեսակի գուշակութիւն կամ հմայութիւն, որովհետեւ անոնց ծագումը դիւական է (տե՛ս Օս 4.12), եւ ուստի խստօրէն կը դատապարտէ գուշակութիւն ընողները, հարցուկները կամ գէտերը կամ հմայողները: Ասոր դիմաց, ի՞նչ է “մարգարէ”ին ուղիղ հասկացողութիւնը:

իսկական մարգարէն այն անձն է, որ.-

1) Իր կոչումը կը ստանայ ուղղակի Աստուծմէ եւ նոյնինքն Աստուծոյ մղումով կը կոչուի մարգարէանալու:

2) Զեւով մը Աստուծոյ խորհրդականն է, որուն Աստուած իր «խորհուրդը» կամ «գաղտնիքը» կամ ծրագիրը կը յայտնէ՝ նախքան այդ խորհուրդին կամ ծրագրին կատարումը, եւ ատիկա՝ յատուկ դիտումով մը:

3) Իր ժողովուրդին համար բարեխոս մըն է:

4) Աստուծոյ “բերան”ն է: Մարգարէն իր խօսերը չէ որ կը փոխանցէ մարդոց, կամ ժողովուրդին, այլ Աստուած է որ մարգարէին կ'ըսէ կամ կը սորվեցնէ անոր ըսելիքը, այսինքն՝ իր խօսքը կու տայ մարգարէին, որ կը փոխանցէ զանոնի ժողովուրդին: Յատակ է, որ մարդկային ոեւէ միշտ պիտի չկարենար խօսիլ այն բացարակ վստահութեամբ՝ որով կը խօսին մարգարէները, եթէ աստուածային Հոգին չըլլար զիրենի ներշնչողը եւ զիրենի չդարձնէր «Աստուծոյ բերան»:

**ՄԱՐԳԱՐԵԻՆ ԵՒ ՄԱՐԳԱՐԵՈՒԹԵԱՆ ԴԵՐԸ**

Պատմութեան որոշակի մէկ ժամանակին կամ մասնաւոր կացութեան մը առիթով ժողովուրդին կողմէ Աստուծոյ դէմ արտայայտուած տրտունչքներու կամ համագային տագնապներու պատասխանը բերողն է մարգարէն:

Այդ դերին մէջ առանձնացնենք բանի մը երեսներ.-

1.- Ամէն բանէ առաջ, մարգարէն ընկերային արդարութիւն պահանջողն է:

Աշխարհը, ամբողջ մարդկութիւնը անիրաւութեան հանդիսարան դարձած է: Սուտն ու կեղծիքը, չարութիւնն ու բոնութիւնը, կաշտոքն ու հարստահարութիւնը, նենգութիւնն ու սպանութիւնը մարդոց առօրեայ գործերն են: Մարդիկ կը պաշտեն ոյժը, կը փառաբանեն զօրաւորը, եւ միւս կողմէ՝ կը հեգնեն իմաստութիւնը, կը կոխկոտեն տկարն ու աղքատը: Աշխարհին տրամաբանութեամբ՝ “իրաւունքը զօրաւորին է” եւ վայ’ տկարին: Ասոր դէմ ընդգոռ ձայնն է մարգարէն, որ կու գայ ըսելու՝ թէ անիծուած է այդ տրամաբանութիւնը, թէ Տէրը դատաստան ընելու պիտի գայ, եւ այդպիսիներ պիտի չազատին Աստուծոյ վրէժինդրութենէն (Ես 3.13-15): Կարելի չէ Աստուծոյ հետ հաշտ ըլլալ՝ առանց մարդոց հետ ուղիղ եւ արդար ըլլալու (հմմտ Մտ 5.23-24): Եւ Աստուծոյ Օրէնքը հիմնականին մէջ կը փորձէ ուղղել մարդուն սխալ վարմունքը մարդուն հանդէպ, եւ կը պահանջէ՝ իրաւունք եւ արդարութիւն ընել (տե՛ս, օրինակ, Ղւ 19.11-18, 25.14-17, եւլն):

2.- Երկրորդ, շատ յաճախ մարգարէն հանդէս կու գայ իրքեւ պետական դէմք, որ ազգային կեանքը վարելու մէջ մեծ դեր կը կատարէ:

3.- Վերոյիշեալ հանգամանէն է կը բղխի մարգարէին երրորդ դերը, որ մէկ կողմէ՝ յայտարարելն է Աստուծոյ կամքը եւ պահանջել Անոր պատուիրաններուն կատարումը՝ ամբողջական վստահութեամբ եւ այդ վստահութենէն բոխող հնազանդութեամբ, իսկ միւս կողմէ՝ ազդարարութիւնը եւ նախագուշակումն է գալիք չարիքներուն, ինչպէս նաև խոստումը եւ պատկերացումն է գալիք իտէալ ժամանակաշրջանին, որ պիտի բացուի Մեսիային գալուստով:

Ապագայի այս նախագուշակումը անհրաժեշտ է՝ ո՞չ թէ պարզապէս գալիքին մասին մեր հետաքրքրութիւնները գոհացնելու համար, այլ ապագային մասին որոշ յայտնութիւններով՝ ժողովուրդը գիտակցութեան եւ բարոյական պատասխանատուութեան իրաւիրելու, որպէսզի ապաշխարեն եւ Աստուծոյ ողորմութեան արժանանան (Եր 25.3-7), եւ իրենի զիրենի Աստուծոյ նամբուն մէջ պահելով՝ պատրաստ ըլլան Փրկիչին գալստեան ժամանակները դիմաւորելու:

## **ՄԱՐԳԱՐԵԿՆ Ի՞ՆՉՊԵՍ ԿԲ ՍՏԱՆԱՑ ԻՐ ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆԸ**

Մարգարեկան ամէն յայտնութեան ետին՝ Ս.Հոգին կայ իբրեւ ներգործող և ներշնչող ազդակ: Պետրոս Առաքեալի Բ. նամակի 1.21-ին մէջ կը կարդանք. «*Ոեւէ մարգարէութիւն մարդոց կամպով չտրուեցաւ երբեք, այլ Աստուծոյ սուրբ մարդիկը նուրբ Հոգիէն մղուած խօսեցան*»:

Մարգարէն իր յայտնութիւնը կը ստանայ գլխաւորաբար չորս կերպերով.-

1.- Երազի մէջ:

2.- Տեսիլ լով:

3.- Պարզապէս լսելով. արթուն վիճակի մէջ Աստուծոյ ձայնը լսելով:

4.- Կարգ մը պարագաներու մարգարէն իր յայտնութիւնը կը ստանայ առակի մը կամ խորհրդանշական պատկերի մը ընդմէջէն:

## **ՓՐԿԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ - ԱՍՏՈՒԱԾԱՄԱՐԴԿԱՅԻՆ ՏԻԱԼՈԿԸ**

1.- Անհաւատարմութեան դատապարտութիւն

2.- Տէրը փնտոելու յորդոր

3.- Նոր աստուածածնօթութիւն, Նոր Ուխտ, Նոր Ժողովուրդ

4.- Մեսիական խոստում և յոյսի պատգամ

## **ՄԱՐԳԱՐԵԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԻՆ ՀԱՍԿԱՑՄԱՆ ԲԱՆԱԼԻՆԵՐԸ**

Մարգարեկան ոեւէ պատգամ հասկնալու եւ ուղիղ մեկնելու համար, բացի ոճական տուեալներու ծանօթութենեն, պէտք է ծանօթ ըլլալ չորս կարեւոր սկզբունքներու, որոնի հիմնական բանալիներն են ոեւէ պատգամի հասկացման:

Այդ չորս սկզբունքներն են.-

ա) Խորհրդանիշներու գործածութեան սկզբունքը:

բ) Կրկնութեան սկզբունքը:

գ) Կրկնակ (կամ եռակի) կատարման սկզբունքը:

դ) Մասնական կատարման սկզբունքը:

■ Ոեւէ մարգարէութիւն երեք նպատակներ կը հետապնդէ.-

1. Նախ, իբրեւ թերանացի պատգամ՝ ԱԶԴԱՐԱՐԵԼ եւ դատապարտել, աստուածային սիրոյ իբրեւ արտայայտութիւն, մարդոց սխալ վարմունքը, զանոնի ապաշխարութեան հրաւիրելով, որպէսզի դառնան իրենց յանցանքներէն ու չարիքներէն եւ զերծ մնան վերահաս պատիժէն:

2. ՎԿԱՅՈՒԹԻՒՆ ՏԱԼ Աստուծոյ յառաջիկայ գործերուն մասին, մանաւանդ՝ ազգերուն հետ վարմունքին, անոնց շեղումներուն եւ ստացած պատիժներուն մասին, բայց միեւնոյն ատեն վկայութիւն տալ՝ Աստուծոյ գութին եւ ողորմութեան, որ կը սպասէ անոնց ապաշխարութեան, որպէսզի դառնայ ու «քժշկէ» (ազատէ, փրկէ) զանոնի:

3. Ի վերջոյ, թէ՛ թերանացի եւ թէ՛ գրաւորապէս՝ ԱԻԵՏԵԼ գալուստը Աստուծոյ բագաւորութեան, որ պիտի հասնի նոյնինքն Աստուծոյ ձեռքով, նախաձայնուած ժամանակին: